

ԱՄ ԱՄՍԱՅ ՄԸՆԴԵՐ

(Թիւցազնավեպ)

ՄԱՍԻ ԵՐԵՐՈՐԴ

I

Օհանն ու Մըներ յոզնած, պարտասած,
Տակաւին Սասուն նոր էին հասած,
Ու կը սպասէին որ խաղով - ծափով,
Ժողովուրդն ամբողջ մեծով - պըզտիկով,
Գար տանէր զիրենք յաղթական փառքով ...
Նայեցան հեռուն անհամբեր, երկար,
Դիմաւորութեան բայց եկող չըկար ...
Շարունակեցին ճամբանին տըխուր,
Օհանն առջեւէն, զիզը քիչ մը ծուռ :

Տեսան ժողովուրդն սուզի մէջ նորէն,
Մըսրայ նոր Մելիքն, միւսէն անօրէն,
Լըսելով որ ալ Սասունն է անտէր,
Մեծ Կոսպատինի թոռներն էր ղըրկեր,
Որ եկեր նըստեր էին Լոռուայ դաշտ,
Լուր էին ղըրկեր որ խարճը պատրաստ
Ըլլայ երբ հասնին - երեք - չորս օրէն -
Թէ չէ պիտի գան ամբողջ կոտորեն,
Կոտորեն պիտի թէ՛ մանուկ թէ՛ ծեր,
Ու զերի տանին կիներ, աղջիկներ :

Օհան երբ լըսեց գոյնն նետեց իսկոյն.
«Ա՞ա՛խ», բանդըւցաւ, ըսաւ «Զոջանց Տունն»,
«Ո՞վ պիտի հասնի մեզի օգնութեան,
«Զէ՛, եկեր - հասեր է «Օրը Ցաման» :
— Ի՞նչ պատահեցաւ բեզի, հօրեղբայր,
Ըսաւ Մըներն երբ Օհանը շըւար,
Կեցած Սասունի բախտն այսպէս կ'ողբար :
«Բաէ՛, հօրեղբայր, ո՞վ է Կոսպատինն,
Որ եկեր - նըստեր՝ մէջ Լոռուայ դաշտին,
Լուր է ղըրկեր մեզ՝ որ շուտով Սասուն
Պիտի գայ, բանդէ - այրէ մեր տեղ - տուն :
Դուն վերադարձիր անհոգ, անխըռով,
Ես Լոռի կ'երթամ, դէ՛հ, մընաս բարով :
Ինծի Լոռիի ճամբան լոկ ցուցուր,
Հօրեղբայր, որ ալ չըսպասեմ ես զուր.
Երթամ ցուցնեմ թէ անտէր չէ Սասուն,
Թէ Դաւիթները կուգան ու կ'երթան,
Սասունը պիտի մընայ անսասան.
Երէկ Դաւիթն էր պաշտպան այս երկրին,

Այսօր Մըներն է . դեռ պիտի ծըլին
Հազար ու հազար Դաւիթ ու Մըներ ,
Որ Սասունն յաւէտ չըմբնայ անտէր :

— Մըներ , դուն անփործ մանուկ տակաւին ,
Անգէտ աշխարհի գէշին ու յաւին ,
Կ՞նչպէս պիտ՝ ելլես Մըսրայ զօրքին դէմ ,
(Ճիւաղ մ'ամէն մէկն փախած դըժոխքէն) ,
Լոյսին մէջ անզամ կարծես մէկ-մէկ դեւ ,
Աչքերնին կըրակ ու դէմքերնին սեւ .
Ճարապիկ , քաջ , խարդախ , խարերայ ու նենգ ,
Ոչ Աստուած ունին , ոչ խիղմ , ոչ օրէնք :
Դուն անփործ մանուկ մը , անօգնական ,
Չուկի մ'պէս իյնաս պիտ՝ անոնց ուռկան :
Բայց պէտք է երթաս , չունինք ուրիշ ելք :
Ցետոյ Մըները օրհնեց , համբուրեց ,
Բաւ . «Սասունն աչքը քեզ՝ է յառած ,
«Բարի ճանապարհ քեզ՝ եւ բարի դարձ .
«Ու հիմա լաւ ուշ դիր իմ խըրատիս ,
«Զըլլայ թըշնամու հետ սեղան նըստիս .
«Ուսւշ խօսքերով չըլլայ քեզ խարեն ,
«Զըլլայ թողուս դուն որ ոյժըդ չափեն .
«Եղիք միշտ պատրաստ , աչալուրջ , արթուն .
«Ոյժիդ հետ խելքըդ գործածէ միշտ դուն .
«Գիտցիր թ՝առջեւըդ վիներ կան պահուած :
«Քեզի պահապան Սասունի Աստուած ,
«Եւաչ - Պատարազին քեզի օգնական ,
«Նեղութեանըդ մէջ չըլլայ մոռնաս զայն» :

— Հօրեղբայր , ինձմով անհոգ եղիք դուն ,
Ու սիրտով հանգիստ վերադարձիր տուն» .
Բաւ Մըներն ու Քուռկիկը բըշեց ...
Օհանը երկար դեռ հոն ըսպասեց ,
Մըները մինչեւ որ անհետացաւ ,
Ցետոյ զըլիկոր ետ Սասուն դարձաւ :

II

Փայլակի մը պէս Քուռկիկ Զէլալին ,
Մըները հասցուց բարձրադիրը Լոռին .
Վարը դաշտին մէջ ճնիրմակ վըրաններ
Շարուած էին . ու Մըսրայ զինուորներ ,
Շըրջանակ կազմած վըրաններուն բով ,
Ծափ կը զարնէին երգով ու տափով ,
Բոշայ աղջիկ մը կը պարէր մէջտեղ ...
Մէկ կողմը կանաչ վըրան մը շըբեղ ,
Շուրջն որուն չորս սեւ զինուորներ պահակ
Կեցած էին լուրջ , ծեռ քերնին նիզակ :

Զին քըշեց Մըհերը մըրբիկի պէս ,
 Կանաչ վըրանին մօտ , զոռաց այսպէս .
 «Կոսպատ'նի նետեր , ելէք դուք իմ դէմ ,
 «Ելէք որ շուտով ծեր հաշիւն մաքրեմ»:
 Զորս պահակները առջեւը կեցան ,
 Միւս զինուորներն ալ շուրջն հաւաքուեցան ,
 Բոշայ աղջիկն ու պար ու երգ մոռցած ,
 Մըհերին բուլս են , ամէնքն ալ ապշած ,
 Անմօրուք , անպեխ որ մանչն այդ յիմար ,
 Համարձակած է այսպէս Մահուան գալ :
 «Դուրս ելէք» գոչեց Մըհերը կըրկին ,
 «Դուրս ելէք տեսնեմ մա՞րդ էք դուք թէ կին»:
 Դաղտնի մօտեցաւ մին պահակներէն ,
 Ու վիրաւորեց Քուռկիկը ոտքէն .
 Նիզակին ծայրը ոտքին մէջ մընաց ...
 Մըհերը որպէս կորիւն մը կատղած ,
 Բըռնեց զայն նետեց խիճի մը նըման ,
 Ու բովիններն ալ . դիակներն հասան
 Երկիրը Մըսրայ . մարդիկ զարմացան ,
 «Երկինքէն» ըսին , «ղիակ կը տեղայ»:
 Միւս զինուորները երբոր այս տեսան ,
 Ցիր ու ցան եղած ծըզեցին , փախան :
 Մըհերը թողուց որ անոնք փախչին .
 «Լուր տարէք» կանչեց , «Մըսրայ Մելիքին ,
 «Թ'ով զայ մնը երկիրն իբրև թըշնամի ,
 «Մըհերը պիտի զայն պատին զամի .
 «Խսկ ով մօտենայ որպէս բարեկամ ,
 «Պիտի բաց գըտնէ մնը սիրտն ու սեղան .
 «Հաշիւ ունինք լոկ ծեր ջոջերուն հետ ,
 «Պիտ' մարենիք անոնց արեւն առյաւէտ»:
 «Կոսպատ'նի թոռներ , ելէք իմ դիմաց» ,
 Վերջին անգամ մ'ալ Մըհերը զոռաց ,
 Փըշեց վըրանին՝ շունչովս իր ահեղ ,
 Վըրանը թըռաւ ... ու տեսաւ այնտեղ ,
 Անկիւն մը ըըւար , կարկամ , կըծկըւած ,
 Երկու կին , վախչէն իրար փաթթըւած :
 «Չեր մարդե՞ն ուր են» հարց տըւաւ Մըհերն ,
 Պատասխանեցին , դողալով , կիներն ,
 Թէ անոնք փախած՝ եւ իրենք են լոկ
 Մընացեր այնտեղ անտէք եւ անոք :
 Մըհերին սիրտը կասկածը մըտաւ ,
 «Բացէք ծեր դէմբը» կիներուն ըսաւ .
 Եթէ տեսնեմ որ չէք խարեր դուք զիս ,
 Կը ծըզեմ զառնաք ծեր հողը հանգիստ .
 Մըհերը վերցուց բօղն անոնց դէմբէն ,
 Ու ետ բաշուեցաւ յանկարծ զըզուանիքէն .
 «Զէ՞ք ամընար դուք ծեր պեխ - մօրու թէ՞ն»
 Էսաւ ու թըրքեց անոնց դէմբերուն :
 Կապեց երկուքն ալ իրենց ծիերուն ,
 Սոզեւը ծըզեց ու բերաւ Սասուն :

III

Օհան երբ լըսեց Մըներն յաղթական
 Կը վերադառնայ, ելաւ այս անգամ
 Սասմայ ջոջերը ամէն հաւաքեց,
 Վարդապետ, դըպիր, սարկաւագ, երէց,
 Ժողովուրդն ամբողջ, թէ՛ պրզտիկ թէ՛ մեծ,
 Իրեն նետ առած դիմաւորութեան
 Գընաց Մըներին, փառքով բերաւ զայն:
 Մըներ գերիներն յանձնեց Օհանին
 'Ի ըսաւ «հօրեղբայր, քու հըրամանին
 Կը սպասեմ հիմա, ըսէ ի'նչ ընեմ,
 Ազա՞տ արծակեմ թէ չէ ըսպաննեմ»:
 Օհանը մընաց պահ մը շըւարած,
 Բայց մէկէն կարծես մեծ գիւտ մը ըրած.
 «Զէ՛, Մըներ, ասոնք պէտք է որ փինչենք
 Պատին, յաւիտեան հետքերնին ջընջենք,
 «Որ լըսողները սարսափին, սոսկան,
 «Ու չելլեն յանկարծ Սասմայ վըրայ զան»:
 Եւ փինչեց զանոնք Մըները պատին,
 Ու թողուց այնտեղ որ այդպէս սատկին:

«Հօրեղբայր, ըսէ, ուրիշներ ալ կա՞ն»,
 Հարցուց Մըները, ու Զէնով Օհանն
 Պատասխանեց թէ երկու եղբայրներ
 Ալ ունին անոնք. աւելի կատղած,
 Աւելի հըսկայ, անգութ, անաստուած.
 Պաշտպան են անոնք բաղաքին Մըսրայ.
 Խօսքը բերանն էր երբ Մըներն «Ոհա
 ես կ'երթամ» ըսաւ, Քուռկիկը քըշեց,
 Օհանը կանչեց «Տօ՛ Մըներ, կեցիր,
 «Կեցիր բեզ օրհնեմ յետոյ հեռացիր».
 Երկար կանչեց բայց Մըներ չըլըսեց:

(Ծարուճակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

